

# ԵՇԽԱՆԱՑ ԿՂԶԻՔ

(Տես յէլ 178)



ունաց մեծ դպրոցէն Խալքիկ Էր-  
կրորդ վանքը կ'երթցուի, որ  
Սուրբ Ծրբորդութեան հոռովրեալ  
է. Երկան Տամբայ մ'է շատ գեղ-  
զեցի, Երկու հոգմը ծառերով,  
որ ծովուն փայ կը նային. մարդ  
չն ներքինքն Անդղից Աւայ-  
կղցույն ծովեցիքեայ պարաեզներուն մէջ կը  
կարծէ: Այս երկրորդ շնչըն իդիքն այլ կղզացն  
մէկ ծայրը՝ շատ հրաշալի է: Բարձր ծառերով  
պատած դէպ ՚ի Բիւթանից եղեցք դարձած, և  
աշխարհին ամենէն գեղեցիկ աեսարաններէն մէկն  
է. Հեռուէն նայելով այս բարձրաւանդակը,  
որուն փրայ շինուած է այս վանքը, հարուէն  
խորունկ և ծառալազրդ ձորով մը պատիկ քաղա-  
քէն բաժնուած է. Հիւսիսայի կողմը փարքիկ  
ծոց մը ունի գեղեցիկ դարձուածքով, որով  
զարդի կը նամանի Խալքի ծայրը:

Այս վանքը (որ հիմայ է կ'եղեցական ամենէն  
մեծ դպրոցն եղած է) բարձր պատշաճէն մար-  
դու տշքը չգիտեր ուր հանգիք. մէկ կոզմանէ  
կը բարձրանայ կապտագյուն ալիքներուն մէկն  
Ուխմասու շեաց Պուրայի բալ. միւս կողմանէ կ. Պոլիս կ'երեկի իւր բազմաթիւ մինարեներով, և  
դէպ ՚ի նկոնդիթիոյ ծոցն այլ ասդիս անդին սպի-  
տակափայլ գիւղեր: որ կանաչութեանց մէջ կը  
բարձրանան:

Լստ աւանդութեան, որ գժբախտաբար սոտու-  
գութիւն մը չըսնի, այս երկրորդ վանքին հիմ-  
նադիրն եղած է Փատ պատրիարքը, որուն ժա-  
մանակ Յունաց եկեղեցն բաժնուաւաց ի Հառլ.  
մայ, և որ թու գարուն նշանաւոր մարդիկներէն  
մէկն է: Ամենէնի անդիւթիւն մը չեայ այս  
շնչին փայ Բիւթանգտական գարուն մէջ, և ոչ  
այն կրօնաւորաց փրայ՝ որ Յոյն կայսերաց և  
Սուլթանաց ասեն այս վանքին մէջ ապրած են:  
Խալքի այս վանքս այլ աւերակ գառնալով Ժի  
դարուն մէջ նորոգուած է, անուանի Մետրո-  
փառասի ծափեցով, որ Սուրբ Բարոս կղմնարա-  
դործի մը տղան էր, և 1554ին իւր բարեկամ

Յովսափտատ Բ. պատրիարքէն Կեսարիոյ Կապա-  
գովկացոց արքեպիսկոպոս անուանեցաւ, և  
յետոյ 1565ին կ. Պոլսոյ պատրիարք եղաւ,  
երկու անգամ պատրիարք ընարուեցաւ՝ և մե-  
ռաւ 1580ին:

Իւր առաջի պատրիարքութեան ատեն, սիմո-  
նականութիւնը այնչափ տարածուած էր, որ  
ստիպուեցաւ հրաժարիլ ասոր փրայ է որ Վո-  
կիւշ Հանդիս երկոր Աշխարհան օրագրին մէջ  
պատասխանէն մը կը պատմէ: Իւր պատրիարքու-  
թիւնն առաջին անհինն ատեն, իրեն առաջար-  
եցին երկու թեմեր Լեհոսոի և Պ'նոսի, ընդու-  
նեցաւ, և շուտ մը առաջինը ծախից և երկրոր-  
դին մէջ քաշուեցաւ: Մետրոփառասի Հակառա-  
կորուներն զինքն ամբաստանեցին իբր շատ ստակ  
սիրող, որ բոլորովին անհիմն չէր, ինչպէս այդ  
գործէն կ'երեկի. բայց յատկութիւն մ'ունէր,  
որով անուանի եղաւ և սիրեկի աննոնց որ հու-  
թիւն կը սիրեն. իւր ատենին լըսսամիտ գիտուն  
մ'էր, ամէն շնակը թափեց գանելու 1453 թ  
առանձին մեծ կորուստն ազատաց դրբերը. մասն  
մի գտաւ, որուն մեռադիր ցանկը, Տիւքանժի  
կ'ըսէ որ 1873ին Պարիսու ազգային գրատան  
մէջ կը գտնուէր: Բայց ափսոս որ իւր մեռնէլին  
վերը այս գեղեցիկ հաւաքանցներն ցրուեցաւ:

Կիսէն գը Բուռսէք Հմուտ քաղաքագէտոր,  
ոյն որ անուանի եղաւ մերջը շեփորուկը Եւրո-  
պա մոցընելով. Երեք ամիս Խալքի բնակեցաւ  
Ժա գարուն մէջ, շատ գեղեցիկ մեռադիրներ  
տարած, անհոնցէն էր Պիոսկորսեսի մեռադիրը  
որ հիմա Վլեննայ է, և որ յիսուն գուկասի դը-  
նեց: Հման քիչ բան մնացած է այնչափ հա-  
րաստութիւնն Սուրբ Երրորդութեան վանքին  
մէջ Այն մնացողքն որ Մետրոփառասի մեռա-  
դիր կ'անուանին. վանքին գրատան ամենէն  
թանկագին մասն է: Երրորդութեան վանքն՝ որ  
մերջն գարուն մէջ նորոգուած էր, այրեցաւ  
1821ին, բայց գարձեալ շինուեցաւ Գերմանոս  
Դ. պատրիարքին մեռաքովը 1844ին: Այն ասրին  
է որ Բրոդի վանքը բոլորովին աստուածաբարա-

Նութեան դպրոց մը եղաւ, ուր ուժսուն աշա-  
կերտէն աւելի կայ:

Հաս հիսնալի է երժալ նստիլ դարաստափին  
վրայ, հին ծառերուն տակ, արևուն մտնելը գի-  
տելու համար: Այսողը Անստոլուք եղերը, և  
Խմբիտին ծոյը կը տեսնուի, ուսիից այնչափ  
Բիւզանդիոյ ցականաւերն անցած են, Կայսեր  
գորգերը Ասիս դառնալուն համար: Բիւթանդիոյ  
բարձր բուրդներուն զախվայցերը՝ փայլուն  
կարմրագոյն լուսաւորուած կը տեսնուին: այն-  
պէս որ գլմին մը չի կրնար նկարել այն լերանց  
դարեանդներն և խոռոշներն: Թուրքաց մուշ-  
կարմիր աներն ծովուն վրայ լուք կը ճգեն: Նուն-  
ացաց մեծ խումբերն, սօսիի, մոլաթզենիի  
անտառակներն, որ տաք լուսոյն մէջ դուրս կը  
ցատին:

Սուրբ Առքանական Եղան բոլորակ գագաթը  
հեռուեն կ'երևի հորիզոնին վրայ, ձափի կողմին  
այլ Քաղկեդոնին և Ակիւտարի մինարէները, գեռ  
աւելի ձափի կողմն Կոստանդնուպոլիս աներե-  
ւոյթ կ'ըլլաց արեւու վերջին առաւագայթներէն  
ըռւսաւոր ոսկին փոշուց մը մէջ: Դիտողն ասից  
ազնի կը տեսնուին իրողին և Անդիկոնի կղզին-  
երը, որը րոլոր սպիտակագոյն շնչերով զար-  
գարուած էն, իրինիքից կը տարածէ իւր ծա-  
ռատառնկերն, իւր առկանաւալ պարտէզները,  
գիւղական գեղեցիկ տներն, Խոտական պատրշ-  
քամներով, բորոյն աւ ծաղկազարդ ծառերով  
զարդարուած: Բայց ամենէն աւելի հրաշամի  
տեսարանն է Ոլմակու սախիան կուպապատու-  
թեան սրբազան լեռն: Ոյն շնչերածակ շերմակ  
ծածկոյթն՝ կարմրցած արեւուն վերջին հառա-  
գայթներէն, ըռւսաւոր պատուար մը կը մէռ-  
նայ՝ շնչու մէջ շնչի գծերով կապոյն երկնքին և  
շածագոյն կանանց ծառազարդ և զառիվայրե-  
րուն, որոնց տակը կը ծածկուին արգէն իսոր  
մէռնեան մէջ, ինի թանիոյ կղզիներն և գիւ-  
ղերը: Հեռուն կ, Պոլսէն անդին կ'աներէւու-  
թանան Թրակիոյ եղեցը:

Պովը Ճերմակ ալիքներով ծածկուած, պատիկ  
և մեծ առագաստներ, ամէն կողմերէն մեծ նա-  
ւեր, ծանր նաւակներ, զի՞ն ձևերով շղթենաւեր  
իրենց Ճերմակ ծուխերովն, կ'ըրթան դէպ ՚ի  
Ուկեցվերի ազմկալց կայարանն : Մանրիկ  
նաւակները (քայլը) որ հեռուէն կարծե ծովու-  
մբիններուն կը նմանին, կը սահմա արագու-  
թեամբ մէկ կզգիք միւսը, լուս և խորհրդաւոր  
կերպով մը : Ամէն խորչ իւր ծոցիկն ունի, իրեն  
պղտիկ նաւամասոյցը, իւր ճիկնորսի նաւերը  
ցամաքին կապուած, իւր կանաչալզարդ տնկա-  
շարը, որ մինչ ծովուն եղելոն կիթան : Մար-

գուա միաըք երբէք չի կրնար երեակայել ասկէ աւելի գեղեցիկ միայնութեւն մը, յարմար բոլոր զիմն միտքն յերինս վերցցնելու, թէ որ երիտասարդ կերպիսուներն, որոնց տարիներն այն օրհնած տեղը կ'անցնին, որոնց ժամերն կարգադրած են ընդ մէջ ուսաման եկեղեցւոյ հին հարց գրոց, և այս լուռ և խալազ գեղեցկութեան մէր, չեն ըլլար կատարեալ քահանայք, ըստեւ որ իրենց հոգին զուրկ է ՚ի կոչումէ, և անկարող գէա՞ի մատաւորն թռչւլու:

Աշխան գեղեցիկ իրիկուն մ' էր, կակուզ զառ  
ի վայր ճամբէն վեր կ' եւնէիթիք, որ դարաւանդին  
ըոլըրտիքը օձապոտյա դարձուածքով կը բար-  
ձրանայ մինչև վանդին մէկ դրան հին ծառերու  
շուրջին տակ, դրան վերեն ալ պէրճարան լիշա-  
տակարան մը, ինչպէս որ յունական եկեղեցւոյն  
սովորութիւնն է: Այս տեղու դրաւիչ տեսարան  
մը բացուեցաւ դիմացնիս: Երկու խումբ սև հա-  
գուած յունական եկեղեցական՝ ծանր զգեստ,  
ներսով զիրաք դիմաւորեցին, խումբին մէկն էին  
գեղեցիկ երկայն մազերով մարդիկ: Ճերմակ  
մօրուքով և կամ բոլըրովին սև, աղին և կանո-  
նաւոր գէմքով, յունական եկեղեցւոյն աւագ  
դասէն, վրանին վեհ կերպ մը կար: Միւսներն  
էին միայն երիտասարդներ, անոնք ալ արդէն  
ծանր և աղին կերպ մ' առած, տժոյն և նշա-  
նական դէմքով, մազերինին երկայն, որոնց հիւ-  
տուածը՝ որ կանանց կերպ մը կուտայ, հազիւ-  
ծածկուած էր բարձր և բոլըրակ գլխարկին տակը

Սերեը իշունկերուն վրայէն վար իշան իրենց  
եպիսկոպոսական գաւազաններուն վրայ կը ուժը...  
նելով. և ձեռքերնին կերպնցընէին երիտասար-  
դաց, որ շարուած համբուն վրայ կը համբուրէին  
յարգութեամբ: Այս մարդիկն և այս ծերերն որ  
արդէն հասուն հասակի մէջ էին, կոստանդնու-  
պոլսոց և Աղքամանդրիոյ պատրիարքների էին և  
ամբողջ սուոք Ծինոդը, որք էին Եփսոսի, Նիկ-  
ոլոմիթիոյ, Փարաւիլիյ, Խմբոսի, Մէջանիկի մետ-  
քապիլիոն. ամէնց այլ նախնական եկեղեցւոյց  
մէծ և փառաւոր անուններն կը կրէին, յաջորդք  
մարտիրոսաց և խոստովանողաց, մէծ հարտա-  
րախօսաց, աննունի՞ ժողովց մէջ, գիտուն վար-  
դապետք, լուսամիտ և եռանդնոտ հայրենա-  
սէքք: Այս մէծ խումբը կը տար տարեկան բա-  
ցումն ընելու աստուածաբանութեան դպրոցին  
ուր անոնցմէ շատերն առած էին իշենց ուռումն  
Երիտասարդները արդի աշակերտաներն էին, որ  
վսնահօրեք հետ, իրենց եկեղեցական գլուխներն  
դիմաւորելու եկած էին, և լուսթեամբ և յար-  
դանօք բարի գալուստ կը մաղմէին:

“բոլոր և վերջի շատ հին վանք մայլ կը

բարձրանայ Խալքի կղզւոյն մէջ գեղին մօտ բարձր ծովուն վրայ Սուրբ Գեորգ անուամբ. կանուանի նաև Դարասանդի վանք իւր գիրքին համար, որ սեպացեու ժայռի մը վրայ չենուած է : Իր պաշտամին վրայէն Բրնձքիրյի ամենէն գեղցիկ տեսարանը կը տեսնուի, և ժայռու հրուանդանին վրայ, ուր համանուն վանքը կայ, նոյն կղզւոյն մէջ, մինչեւ անցեալ տարուան մէջերն այս վանքու Քաղեդոնի մետրապոլիտին իրաւասութեան կը վերաբերէ :

1758ին քովի եկեղեցւոյն հետ նորոգուեցաւ, մասնաւանդ թէ բոլորովին նորին շինուեցաւ, ի ձեռն Յովհաննէն Գ. Քարամայ, նոյն անուանի ընտանիքէն, որ երեք տարի վերը կոստանդնուպոլսյա Պատրիարք եղաւ, բայց քիչ ատենէն աթոռէն վար առնի սաստիկ զեղիսութեանը համար, և նոյն պատճառաւ երկու տարի աք. Քորուեցաւ Աթոն Ծրբան վանք մը: Խոր պատժոյն լըննանէն վերը Սուրբ Գեորգայ վանքը քաշւեցաւ, որ իւր սեպահականութիւնը եղած էր, և հոյն թաղուեցաւ 1793ին: Վանքը Սուրբ սաղմէն Սուրբ գերեզմանին Ծողուց և մինչև հիմա անոր սեպահականութիւնն է: Երկու գեղցիկ սօճիներէ ծաւազարդ ճամբաներ, զոր ննքը անկած էր և գեռ կը տեւէն, մէկը վանքէն հին պատրիարքին տունը կ'երթայ, որ հիմայ Օսմաննէան տէրութեան ծովային գալրոցն է, միւսն ալ վանքէն դէպ ՚ի գիւղը: Քարաման մինակ չէ Կոստանդնուպոլսյա պատրիարքներէն որոնց գերեզմանն հոս է, վերջին երիտու գարերուն մէջ, իրենց անցեալ մեծութեանէն ինձնէ պատրիարք մէրը այս կղզին կ'ընտրէն իրենց գերեզմանը: Սուրբ Գեորգայ վանքին մէջ թաղուածէն զամ, գարեեալ եօթը կամ ութը հատ կամ, որոնց գերեզմանը Սուրբ Աստուածածնայ կամ Ա. Կարապետի վանքին մէջ են: Գիւղին եկեղեցւոյն մէջ ալ անսնցմէ մէկը թաղուած ըլլալու է:

Այս պատրիարքներէն շատը, որ այնչափ անկարող եղած են իրենց ծառայական վիճակին պատճառաւ, և կամ իրենց հօտին բարոյական անկումէն, կարելի է որ անծանօթ պառկած են իրենց ընկերներուն քով, որը աւելի երջանիկ եղած են որ իրենց յիշատակը գերեզմանագրով մը միացած է ապագայից: Ուշափ տարբեր են

վերջին գտրուն պատրիարքներն, որ նուաստութիւններով և կաշառքներով ձեռք ձգած են իրենց անցողական մեծութիւնը՝ քան թէ այն նախկին ազնուական և մեծածախ Բիւզանդուման կոստանդնուպոլսյա Պատրիարքներն, որք շատ անգամ որդի կամ եղացը էին կայսերաց: գիտուն և կամ քաջ քաղաքագէտ պատրիարքներ, ուուրը մարտիրոսք կամ անսամնձ զուարձաւուքը, որունց գիմաց շատ անգամ Պորֆիրոսքէնք ալ կը գողացին, որք այն սարսափէլի քաղաքանութեան ամեն ամեն նենդութեանց մէջ կը խանութէին, շատ անգամ կը յաղթուէին, բայց իրենց ալ կը յաղթէին, գնեւով կամ վերցընելով կայսերս, կրօնամուլ ժողովրդեան մը մոլենեալ ծափահարութեանը:

Անցեալ գտրուն այս պատրիարքներէն ամենէն երեւելին որք կը քնանան վերջի քունով Խալքի վիմաց տակ, ՚ի ձայն Մարմարայի ալիքներուն, Է Սամուել կոստանդնուպոլսցի անուանեան, երեւելի գիտուն մը որ պատրիարք վնարուեցաւ 22 մայիս 1763ին և Աթոն (Այնորոս) լեռը պատրուեցան 1768ին, գարձեալ ընտրուեցաւ 1773ին, յաջորդ տարին երկրորդ անգամ ինկաւ աթոռէն, և խալքի զրկուեցաւ. ուր որ ալ մեռաւ 10 մայիս 1775, և ճանցուած է մին երեւելի պատրիարքաց. որ Ութուորք եկեղիցն կառավարած են: Խալքի Սուրբ Գեորգայ վանքըն մէջ, որուն վար գիրըն արժանի է այցելութեան, հիմա կը ընակին յոյն խանութպան շտատանիքներ, եկեղեցւոյն մէջ գեռ պաշտօն կը կատարուի:

Լայն շէնքերը որ կարգաւորեալ և շնորհըով տեքք մը ունի կղզւոյն ձափի կողմն, նաևանատուցէն գիտելով, Սուրբ Գեորգայ վանքէն անմիջապէս վար, Օսմաննէան տէրութեան ծովային դըպոցն է, ուր Սուլթան Մահմուտ Բ. փոխադրեց:

Պատիկ կղզին Բիրդի կամ Բիրդ, որ Խալքին քիչ հեռու է, հիմասային կողմը, ամենեին կարերութիւն մը չունի, միայն անունը կը յիշատակէ՝ որ հին ասեն Բիրդիուասս կ'անուանէր ամբողջ այս արշիպելագոսը և օսսի անտառները (յն. բիգիս) որ առաջ բոլոր կղզին կը ծածկէր հիմա բոլորովին լերկ է:

( Հարայարելի )

